

ՇԱԽԱՐԾ ՆԱՐԴՈՒՆԻՒ

ՆՊԱՍՏ ՄԸ

ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Ակնարկ մը թրքական, պարսկական եւ արաբական գրականութեանց պատմութեան վրա *) ...

Թրքական գրականութիւն - թուրքերը կը պնդեն թէ, իսլամութենէն առաջ, կը մշակէին ժողովրդական բանահիւսութիւն մը ինք. նատիպ արևեստը եւ երաժշտութեամբ: Թէ աշուղական ծաղկած արւեստ մը ունէին, - աշուղները թրքական թոնկուղ ցեղին մէջ կը կոչէին շաման, ալթայ ցեղին մէջ՝ քամ, հաքութ ցեղին մէջ օյուն, քրկու ցեղին մէջ՝ պախսի, օղուղ ցեղին մէջ՝ օզան: Թէ այս աշուղները կը գործածէին ազգային նւազարաններ, - չէօֆիւլը կամ գոփուզը, որ կը յիշեցնէ արաբական ուսուը:

Ժողովրդական ծագում ունեցող այս բանահիւսները, նւագի ընկերակցութեամբ, կերպէին բանակներու, պալատներու եւ ազգային տօնախամբութիւններու մէջ:

Հակառակ մեր պատմիչներուն թշնամական վկայութեան, Ալիշան չուրանար թուրքերու քաղաքակրթութեան հին ծագումը: Ալիսուհանդերձ մենք, Հայերս, այնքան ծանօթ ենք նախաքրիստոնէական հայ արևեստին, որքան թուրքերը նախիսլամական իրենց մշակոյթին:

Յետիսլամական շրջանէն թուրքերը ունին բազմաթիւ գրական յիշատակարաններ: Բոլոր այդ յիշատակարանները թաթիւած են

*) I.- Essai sur l'Histoire de la Littérature Ottomane, - K. J. Basma-djian, 1910, տպ. Պոլիս:

II.- Իրան թարիխի էտէպիյաթը (Թուրքերէն), - Հիւսէյին Տանիշ, 1916. տպ. Պոլիս:

III.- Littérature Arabe, - Clément Huart, 1923, Paris.

IV.- La Prose Arabe au IV Siècle de l'Hégire (X siècle), - Zaki Mubarak, 1931, Paris.

միսքիսիզմով։ Թուրքերը այս շրջանը կանւանեն քասավլուփի, - արդարեւ խալամացած ժողովուրդներու իմացականութիւնը ամբողջովին ընկղմած է սուֆիզմի մէջ։

Այս շրջանին, ժողովրդական բանահիւսութեան հիմնադիրը, Ահմէտ եհսէվի, կը գրէ սամկօրէն լեզով բանաստեղծութիւններ, որոնց մէջ կը պակսի քնարերդական զգացումը։ Քէօփրիւլիւ Զատէ Մէհմէտ Ֆուտար եւ Սատէթաին Նիւղէթ կը վկայեն, որ Եսնէվիի բանաստեղծութիւնները բարոյաշունչ եւ ցուրտ երգեր են։ Կրօնական վարդապետութեան մը մտահոգութիւնները ցամքեցուցած են իր մէջ քնարերդական ամէն յորդում։

Ճէլալէտտին Բումի, այլ անւամբ Մէվլանա, (1207-1273) ունի սամկօրէն քերթւածներ, որոնք եւս թաթխւած են սուֆիզմով։ Թուրքերը շատ կը պարծենան այս փիլիսոփիայ-բանաստեղծով, զոր կը համարին իրենց ազգային գրականութեան հիմնադիրներէն մին, թէեւ Մէվլանա շատ քիչ գրած է թուրքերէն։ Քառեակ մը, իրրեւ նըմոյչ, իր ստեղծագործութիւններէն, որոնք իրապէս արժէքաւոր են։

Պիկեանէ մէկիրիտ մէրա զին կիւյէմ,
Տէր կիւյի շիւմա հանէի հուտ մինույէմ,
Տիւշմէն նէյէմ էրչէնտ քի տիւշմէն րիւյէմ,
Ասլամ Թիւրքէսք էկէրչի ձինտի կիւյէմ։

Թարգմանութիւնը -

Օտար մի կարծէք զիս, ես ալ այս երկրէն եմ, - Զեր աշխարհին մէջ օջախս կը փնտում, - Թէեւ թշնամի կը կարծւիմ, բայց թշնամի չեմ, - Թէեւ հնդկերէն կը խօսիմ, սակայն դտարիւն թուրք եմ։

Այնուհետեւ կուգան Աշըք փաշաները։ «Այս շրջանին, կը գրէ Բասմաջեան, օսմանեան ամբողջ գրականութիւնը կրօնաշունչ է եւ կը գտնուի արաբական բանաստեղծութեան, այլ մանաւանդ պարսկական քերթողութեան ազգեցութեան տակ»։

Արաբական գրականութիւն - Խոլամութենէն առաջ, արաբական բանաստեղծութեան մասին շատ քիչ ծանօթութիւն ունինք։ Խոլամութենէն վերջ, արաբական դրականութիւնը ամբողջովին ինկած է քասավլուփի աղղեցութեան տակ։ Քերթողները աստւածապաշտութիւն (լշթ) կերպեն, կը թափառին երկրէ երկիր, բարոյաշունչ քերթւածներ կը ձօնեն մեծատուներուն՝ փոխարէն ստանալով նւէրներ։ Այսպէս կը ստեղծւի գրական մուրացկանութիւն մը, որ ոչինչ ունի արհամարհելի կամ զուեհիկ, - շրջիկ քերթողը յանպատրաստից կը հիւսէ մաղթերգութիւն մը եւ փոխարէն կը ստանայ նւէր մը։ Աւելի վերջը զահիտներն են (ճզնաւոր), որ վանքէ վանք, մենաստանէ մե-

նաստան կը ճամբորդեն, կիջնեն գիւղերն ու քաղաքները, երդելով վիաքն Ալլահին: Բոլոր այս ճգնաւորները քերթողներ են, որոնք շարունակական յարաբերութեան մէջ են ժողովուրդին հետ: Շատ քիչեր կան, որ կերդեն աշխարհիկ սէրը, - իցական աշուղներն են ասոնք, թէեւ այդ անունը երբեք չի տրւիր իրենց:

Ապու-Պէքը Մոհամմէտ Իպն Կիւզման գրած է բաղմաթիւ զէնէլ-ներ (ժողովրդական տաղաչափութեան ձեւ մը), զորս երդելով կը շրջէր քաղաքէ քաղաք եւ կապրէր նւիրատութիւններով:

Մուհիմտափին Ապու Ապտուլլահ Իպն էլ Արապի, բեղուն քերթող մը (ծնած 1165 ին), որ Թէրիման-էլ-Աշվաֆ քերթւածներու հատորին համար բաւական նեղութիւն կրեց՝ ամբաստանւելով թէ կերդէ մարմնական սէրը, այնքան որ ստիպւեցաւ յայտարարել թէ սուֆիական քերթւածներ են իր ստեղծագործութիւնները, թէ աստւածային սէրն է երգած, եւ երբեք մարմնական սէրը:

Շէմսէտտին-Էտ-Ճահան Մոհամմէտ Պին Ալի, իւղի արդիւնաբերութեամբ կը զբաղէր, ինչպէս կը մատնէ իր անունը: Ունի քերթւածներ, որոնց դաշնաւորումն ալ ինքն է կատարած: Երաժիշտ-բանաստեղծ մըն էր:

Բոլոր այս բանաստեղծները, սակայն, իրենց տաղաչափութեամբ եւ լեցով, չէին կրնար ուղղակի մատչելի ըլլալ թուրք ժողովուրդին, որ կը խօսէր չաղաթայ կամ ույկուր կամ օղուզ բարբառով: Այսուհանդերձ սուֆի վարդապետութիւնը թուրք մտաւորականներուն միջոցաւ ի վերջոյ աղդեց նաեւ թուրք ժողովուրդին վրա:

Պարսկական գրականութիւն - Նախիսլամական շրջանի պարսկական բանաստեղծութենէն ունինք նմոյշներ, որոնք կը վկայեն միջերկրականնեան իմացականութեան խնամութիւնը, - այդ մասին յետոյ: Ֆիրտուսի եւս կը վկայէ որ սասաննեան արքունիքին մէջ ի պատւի էին քամիշկէրները (Երգող, նւազող բանաստեղծ), որոնք չենի եւ սիրակը նւազէին եւ յանսատրաստից երգեր կը յօրինէին:

Իւլամբութենէն վերջ, պարսկական բանաստեղծութիւնը եւս խեղդուեցաւ սուֆիզմի ալիքներուն մէջ:

Ի՞նչ կը հետեւի այս արագ ակնարկէն -

Թուրքերը, Արաբները եւ Պարսիկները, իսւամբութենէն վերջ չունին գրականութիւն մը, որ գերծ ըլլայ քասավլուփի աղդեցութենէն: Արաբները եւ Պարսիկները փորձեր կատարած են մօտենալու ժողովուրդին, սակայն յաջող չեն այդ փորձերը: Մասնաւորաբար Պարսիկները, որոնք կը կազմեն միջերկրականնեան իմացականութեան աղնւական ներկայացուցիչներէն մին՝ իրենց ֆիրտուսիներով, Խայեամներով, գինիի եւ կնոջ պաշտամունքին մէջ դրած խորունկ վիլխովիա-

յութեամբ, կարծես ընդմիշտ զրկւած են այն ճառագայթներէն, որ իրենց հոգւոյն կուտար պրիոմակի մը խաղերը։ Սուֆիզմը գօսացուցել էր բոլոր զգայարանքները։

Թուրքերը, որ դեռ մինչեւ վերջերս գերի են արարական եւ պարսկական զրականութեան, — Քէօփրիւլիւ Զատէ կը խոստովանի թէ թուրք ազգային զրականութեան վկայութիւնը պէտք է փնտուել ոչ թէ անցեալ չըջանի, այլ վազւան զրականութեան մէջ *) , — իրենց ժողովրդական բանահիւսութեանց մէջ անդամ կը մտանեն քասալվութի ազգեցութիւնը։

Հետեւինք թուրք աշուղներուն .—

Եռնուս կմրէ թուրք աշուղ մըն է ժԳ. դարէն։ Իր ստեղծագործութիւնները այնքան թաթիւած են միսթիսիզմով, որ անոնց իմաստը բացատրելու համար հարկ է դիմել դադտնիմացութեան մէթուներուն (րէմզի)։

Աշըք օլտում պէնտէյի նանանէյիմ,
Պահրա տիւշը-իւմ քալիպի տիւրտանէյիմ,
Պալու փէրտէն կէչմիշիմ պիր տանէյիմ,
Եանայըմ էյ շէմ'ի բուշէն եանայիմ։

Ազատ թարգմանութիւնը .—

Աշըք դառնալէ վերջ ընդունեցի Աստուծոյ իրական ծառայութիւնը։ Մարգարտանման իր իմաստութեան տիրանալու համար՝ մտայ նշմարտութեան ծովուն մէջ։ մարդկային գոյութենէ եւ հակացողութենէ վեր անձ մըն եմ։ Է՛յ Ալլահ, որ կը լուսաւորես աշխարհը, քանի որ օժտուած եմ այս ստորոգելիներով, քող որ աշքին կրակին մէջ իյնամ, այրիմ ու մրկիմ։

Ինչպէս կը տեսնեի, հոս աշըքը ոչ մէկ կապ ունի մեր աշուղ բարին իմաստին հետ։

Եռնուս կմրէ այսպէս կը վերջացնէ .—

Աշքա տիւշմէյէն քիշի մահնուպ տըր,
Աշըք օլան աշքընա մէնլիւպ տըր,
Աշքա եանմաք Եունուսա մէրդուպ տըր,
Եանայըմ էյ նանի նանան եանայըմ։

*) Պու կիւնքիւ էտէսիյաթ, — Քէօփրիւլիւ Զատէ Մէհմէտ Ֆուտար, տպ. Պոլիս, 1924, (կարդալ «Ազգ. գրականութիւն» գլուխը)։

Աշըք փաշա, դոր քիչ վերը միշեցինք, կապրէր Հայոց Կիլիկեան անկախութեան շրջանին։ Թէեւ հարուստ, կապրէր ճգնաւորի պէս զրկանքով, համաձայն թասավուաֆեան վարդապետութեան թելադրանքներուն։ Կը կըէ Եռևնուս Էմրէին ազգեցութիւնը։ Իր կարիք-նամէն փորձ մըն է պարսկական սուֆիդը տարածելու Թուրքերու մէջ։

Թուրք աշուղներու պատմութիւնը, ճիշդ է որ, կը սկսի ԺԶ. դարուն։ Այլեւս իրական սազ շայիրիներն են, որ կը յիշատակւին այս շրջանէն սկսեալ։ Այսաշինը կը կոչւի Պահշի, որ Մոնկոներու կամ Ռույկուրներու լեդով կը նշանակէ զրադիր։ Ասկէ կը հետեւցնեն թէ թրքական հին օքաններու (երգիչ) վերջին ժառանգութիւնն է։ Իր-մէ ծանօթէ տեսոթան մը, որ ոչ աշուղական նկարագիր ունի, ոչ ալ տաղանդի նշոյլ։

Այս շրջանէն կը յիշատակւին նաև Քիւլ Մէհմէտ, Էօքսիւղ Տէտէ, Հայալի, Թէօր Օղլու, եւ ուրիշներ։ Այս ժողովրդական երգեշներուն գործերը եւս շատ հեռու են աշուղական կոչւելէ, - սովորական յանդարանութիւններ, վերջին տունին մէջ իրենց անունը յիշատակելու փորձ մը եւ այսքան։

Ժէ. դարու թուրք աշուղներն են Քիւլօղլու, Քայըքճի Քիւլ Մուսթաֆա, Աշըք Էօմէր, Կէմէէրի, Քարածա Օղլան, եւ ուրիշներ։ Այս շրջանի աշուղները եւս զուրկ կը մնան ստեղծագործական տաղանդէ, յաճախ կը մատնեն բարոյաշունչ եւ միսթիք արեստի մը նկարագիրը (Աշըք Էօմէր)։

ԺԲ. դարու աշուղները կը կոչւին Քապասաքալ Մէհմէտ, Հօճա Օղլու, Հիւքմի, որոնք նւազ արժէքաւոր են՝ բաղդատմամբ Ժէ. դարու աշուղներուն։

ԺԹ. դարու աշուղներէն յիշենք Տէրտիլի, Պայպուրթլու Զիհնի, էրզրումլու Էմրահ, որոնք մէտրէսէի ապրանք են եւ կը մատնեն կըրսնական զանաղան աղանդներու փելիսովիայութիւնը իրենց գործերուն մէջ։

Իմ այս Փորձիս մէջ կը զգուշանամ աւելի երկար ծանօթութիւններ տալէ, - այս փորձը իբրեւ նախագիծ պիտի ծառայէ ապաղայ ընդարձակ աշխատութեան մը։ Այս պատճառով չուզեցի տալ այս աշուղներուն կենսագրութիւնը, որ այլապէս շահեկան էր այս յօդւածին տուն տւող թէզին պաշտպանութեան համար։ Ոչ ալ ուզեցի

նմոյշներ տալ՝ քաղելով թրքական նոր հրատարակութիւններէ : *)

Քերթողական ձեւի քննադատութիւնը թողունք մէկ կողմ : Քննելով միայն ոգին, որ կենդանութիւն կամ անհատականութիւն կուտայ հայ եւ թուրք աշուղական ստեղծագործութիւններուն, երեւան կուդան երկու տեսակէտներ, - մէկ կողմը արեւելեան միսթիք վարդապետութիւնը, որ կը մատնէ զգայարանքներու յոգնութիւն մը, հաճոյքին ուրացումը, անդրաշխարհեան խաղաղութեան կարօտը, վերջապէս՝ եսին մերժումը :

Միւս կողմը՝ միջերկրականեան վարդապետութիւնը, որ կը փառաբանէ բոլոր հաճոյքներուն իմացումը, զգայարանքներու դինովութիւնը, արեւին ու կեանքին սէրը, եսին պաշտամունքը :

Մէկ կողմը միսթիսիզմը, զոր հնդկական ու չինական քաղաքակութեանց աւազանէն բերին մոնկոլական արշաւանքներու ճամբաները, - միւս կողմը հետոնիզմը լ, զոր միջերկրականեան իմացականութեան կանանչ ոստերը, երկարելով դէպի Փոքր Ասիոյ ներսերը, ծաղկեցուցին հայկական բարձրաւանդակէն մինչեւ իրանեան եւ արարական աշխարհը: Ժամանակ մը սուֆիզմին ալիքները կը խեղդէին միջերկրականեան իմաստութեան ծաղիկները, ժամանակ մըն այ զգայապաշտութեան ալիքները կը մարէին արեւելեան ճգնակեցութեան ճրագները յեռներու մեկուսարաններու մէջ, - վորխ ի փոխ: Պարսիկները եւ Արարները կը վկայեն այդ մակրնթացութեան եւ տեղատութեան: Հայ մտքի ստեղծագործութիւններուն պատմութիւնը շատ քիչ կը կրէ այդ երեւոյթին հետքերը: Ու մինչեւ վերջ կը պնդեմ թէ մեր աշուղները շատ քիչ պարտական են թրքական աշուղներուն: **) Եթէ երգին վերջին տունին մէջ հեղինակի

*) Քէօքրիւլիւ Զատէ Մէհմէտ Ֆուատ պէյի աշխատուքիւնները. - Թիւրք սաղայերլէրի, ծԶ. դար, - տպ. Պոլիս, 1930:

Նոյն խորագիրը, ժէ. դար, - տպ. Պոլիս, 1930:

Նոյն խորագիրը, ժԹ. դար, - տպ. Պոլիս 1929:

Զիակտուին մահրիի աշխատուքիւնը, - երրում շայիրլէրի, - տպ. Պոլիս, 1927:

Սաատէքտին Նիւզիկը աշխատուքիւնները. - Հալք շայիրլէրի, - Քարաճա Օղլան, տպ. Պոլիս 1927:

Նոյն խորագիրը, - Կէ՛վէ՛րի, տպ. Պոլիս, 1928:


Թիւրք էտէպիյաթը թարիխի, տպ. Պոլիս, 1931:

**) Դիտելի է, որ քուրք աշուղները շատ քիչ անգամ իրենք զիրենք կանանեն աշուղ, միւս կողմէ քուրք գրականութեան պատմութեան հեղինակները եւս չեն սիրեր գործածել աշուղ բառը. - Քէօքրիւլիւ Զատէ սաղայերի կը գործածէ, իսկ Սաատէքտին Նիւզիկը՝ հալք շայիրի:

անունի գործածութիւնը արեւելեան սովորութիւն մըն է (պարսկական կամ արաբական), աշուղ բառին տրւած իմաստը բոլորովին հայկական է *): Աշուղ, եթէ աղաւաղումը չէ ասողին, անպայման եւ միայն այդ իմաստը ունի մեր մէջ, - երգող, երաժիշտ, ձայնաւոր արտասանող :

(Վերջ)

Շ. ՆԱՐԴՈՒԽԻ



*). Յ. Օշական նորավեպ մը ունի (*Թիւրքմէնին աղջիկը*), որում հետեւեալ հատւածը յատկանշական է: - (Հովիր մըն է, որ սիրային դժբախտ պատմութենէ մը վերջ կը կորածայ, ամպէտ կը դառնայ եւ եկեղեցւոյ ամենօրեայ յանախորդ կը դառնայ): «Իրկում առառ կոչնակը չփախցուց եւ անուշ ճայն ունենալուն՝ սորվեցաւ բռլոր համով շարականները: Իրկումը, օմախին մօտ կերգէր ան: Այս երգերէն իրեն իմկաւ նոր մականում մը, Աշըխը»: